

կարաղարդումների (ինչպէս վազ, այնպէս էլ հետաղայ) բնականութեան արտայայտութիւններից է տարածական որոշ խորաթիւնը, ոլունայնութիւնը՝ գլխաւորապէս այնտեղ, ուր ամբողջ կոմպոզիցիան կամ նրա մի մասը իրականութիւնից առնուած տեսարաններով են ներկայացւում»:

Վերջացնելի առաջ: Բնաւ տեղիք չկայ Աւետիսևանի Արամազդացյին բարձունքներէ ամպրոպային որոտումներուն՝ որոնցմով կը կարծէ բան մը ըստ ըլլալ «նենդ թշնամի կաթոլիկութեան» (կաթոլիկները ուրկի՛ ուր հոման) կամ «օստար նուաճողների կողմէից Հայ ժողովրդի ասիմիլացիայի եւ հոգեկան ստրկացման դէմ» (էջ 156): Ասիկա ըսող Աւետիսևանը սակայն թութակարար կը գտնէ աղղեցութիւնը «...բիւզանդական եւ սիրիակապատմիկական», «կոպտական», «Հելլենիստական» արուեստներուն՝ ի՛ր իսկ ներկայացուցած Հայ մանրանկարիչ վարպետներուն մանրանկարներուն մէջ:

ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ (ԺԵ Դար): Աւասմանափրութիւն եւ բնագրեր Արշալոյ

Ղազինեանի: Կարակազմ, ուրածալ, 350 էջ: Երևան, 1971:

Քիչ մնաց պիտի խորհէի որ Առաքել Բաղիշեցի մոռցուած է Երեւանեան մեր բանասէրներէն, երբ անկէ նուազ կամ աւելի արժէքով դրեթէ բոլոր տաղերդուները ուսումնասիրուած և հրատարակուած են հոն:

Պարոն Արշալոյս Ղազինեան լաւ զործ մը կատարած է իր այս հատուրով մեղի տալով Առաքել Բաղիշեցիի մասին ինչ որ ծանօթ է: Իրմէ առաջ ո՛չ ոք հասորի մը նիւթ ըրած էր Առաքել Բաղիշեցին, բան մը՝ որ տեսուկ մը առաւելութիւն կու տայ իրեն, երբ նկատի առնենք որ մեր տաղասացներուն մեծագոյն մասին՝ Երեւանեան վերածնունդէն առաջ՝ հաստ կամ բարակ հատրներով հրատարակութիւններ եղած են:

Առաքել Բաղիշեցի նորայայտ տաղասաց մը չէ մեր մատենադրութեան մէջ: Ինչպէս որ Ղազինեան կ'ըսէ իր «Երկու խօսք»ին մէջ, ժի դարէն սկսելով հրատարակուած հեղինակ մըն է, եւ իր հեղինակութիւններէն ոմանք ցարդ մինչեւ տասը տաղադրութիւն ունեցած են: Կան ալ որ թարգմանուած են Փրանսերէնի եւ ոռւսերէնի: Ան արժանացեր է ուշադրութեան Հ. Ալիշանի, Բրիւսովի, Զօպանեանի, Արեգեանի եւ ուրիշներու:

Հատորը կը սկսի Բաղիշեցիի ժամանակին ուրուադով: Ժամանակակից եւ ականատես Թիմուրլանկի վայրագութեանց, Թուրքիրէն՝ կ. Պոլսոյ դրաւման, սարսափի եւ յուսահատութեան ժամանակ Բաղիշեցի ապրած է եւ դրած այդ մասին: Այս հատուածին մէջ կան սակայն հաւասարումներ որոնք տառպելի են: Օրինակ, կաթողիկոսութեան կծմիածին փոխադրումը մեր աղղային ցանկութիւններէն չէ որ եղած է: Նման «յոյսեր» կրնային մեր եկեղեցականներէն ոմանք «Երազել»: Սակայն ատիկա պիտի չըաւէր որ Արարատան Հայաստանի բռնականները «համողուէին» կաթողիկոսութիւն հաստատել կծմիածնայ մէջ: Յիշեցնեմ որ ճիշդ այդ ատենները Միջազգետքի տէր Օթման՝ Մկրտիչ Նազարը կ'ուղէր Ամիմայ մէջ կաթողիկոս կամ պատրիարք հաստատել: Կ. Պոլսոյ մէջ Թուրքերը Հաղիւ քաղաքը զբաւած՝ կ'աճապարէին պատրիարքութիւն հաստատել եւ ամէն կերպով Հայ կեդրոն մը ստեղծել: Այս ճիշդերը յառաջ կու գային օստար բռնականներու ակներեւ ակնկալութիւննէն՝ Հայերու առեւտրական յատկութիւնները եւ միջոցները շահագործելու: Աշխարհական իշխանութեան չոյութիւնը Հայոց մէջ դարկ կու տար եկեղեցա-

կան իշխանութեան, որ աշխարհական գործերու ձեռնամուխ ալ էր : Այդ ըլունակալները, ստեղծելով կամ ամբացնելով Հայ եկեղեցական բարձրագոյն իշխանութիւնները իրենց սահմաններուն մէջ, գրեթէ իրենց ձեռքին տակ, կ'ակնկալէին չխրտչեցնել, այլ՝ քաջալերել եւ եթէ կարելի էր ստիպել Հայ վաճառականները իրենց սահմաններուն մէջէն գործել ու տնտեսապէս նպաստառել իրենց պետութիւնները : Ըստ իս ծիծաղելի է խորհիլ որ Առաքել Բաղդեցիի ժամանակ որևէ լուրջ ակնկալութիւն կրնար զոյութիւն ունենալ «Հայկական անկախութեան», եւ ատիկա իրազործելու համար կաթողիկոսութեան «փոխադրութիւն» կատարուէր : Այդթամարի կաթողիկոսութիւնը աւելի յաւ պայմաններու տակ ատիկա չկրցաւ յաջողցնել, թէ կուզ սահմանափակ չափով . եւ հակառակ ասոր, խորհիլ թէ իջմիածնի կաթողիկոսութիւնը կրնար յոյս տալ՝ աւելի քան միամտութիւն է : Յիշեցնեմ որ ժեզ զարու բռնակալներու առեւտրական տկնկալութիւններէն էր որ տարուած էին ԺԶ-Ժի դարերուն Շահ Թահմասպ, Շահ Ապաս Առաջին եւ ուրիշ Սաֆավիան շահէր : Շահ Ապաս Առաջին նոյնիսկ իջմիածնինը քար առ քար Սպահան կ'ուրէր փոխադրել՝ պարզապէս Հայերը հոն պահելու համար, որպէսզի անոնք շարունակէին իրենց առեւտրական գործունէութիւնը, որ Պարսկաստանը ճոխութեամբ, հարստութեամբ եւ ուկիով լցուց, գոնէ արքունի եւ ազնուական դանձերը : Հայոց եկեղեցին (իջմիածնին, կ. Պոլիս), իր բարձր իշխանութիւններով, բազմաթիւ ճիւղերով աշխարհի ամէն կողմը, խոչոր դրամական հաստատութիւն մըն էր, որ կը գործածուէր օտարներէն ալ : Այդ հաստատութիւնը հայկական առեւտրական կազմակերպութեան միջնորդն ու պաշտպանն էր : Եթէ շահերն ու սուլթանները Հայոց շատ մը պահանջներուն տեղի կու տային, ատիկա պարզապէս առեւտրական կազմակերպութիւնը գոհ թողելու նսկատակով կը կատարուէր : Օրինակ, երբ Շահ Ապաս Առաջին իր բռնագալթ ըրած Հայութեան հաւատքին դէմ կամակոր բռնարարութիւններ կ'ընէր, զարմանալի արագութեամբ եւ միահաղոյն հայկական կարաւանները դէպի Պարսկաստան իրենց վերադրձին՝ ուր որ ալ գտնուէին հոն կանգ կ'առնէին, ստիպելով Շահը տեղի տալու իր բռնակալութեան մէջ :

Ուրեմն Թովմաս Մեծօփեցի կրնար «Հանապազ ինսդրէր յԱստուծոյ, զի իջմիածնին նորոգեսցի, կաթողիկոս եւ թագաւոր նստցի յիջմիածնին» : Սակայն ո՞վ պիտի պահէր եւ պահպանէր այդ «Թագաւոր»ը կիսավայրենի բռնակալներու դէմ, երբ նոյն իսկ կաթողիկոս մը իր եկեղեցական վիճակով չէր կարելի պահպանէլ :

Ղաղինեան արձագանդ կ'ըլլայ անձշութեան մը, որուն իրմէ առաջ ալ յաճախ կը հանդիպինք ուսումնասիրութեանց մէջ : Ան կը թուէ մեր մատենագրութեան շատ մը ծանօթ անուններ, որոնց մէջ նաև Գէորգ Երզնկացի եւ Յակոբ Ղրիմեցի, որոնք, կ'ըսէ, «Տաթեւի համալսարանի սաներ էին, աշակերտել էին Յովհան Որոտնեցուն կամ Գրիգոր Տաթեւացուն» (Էջ 13) : Նախ առհասարակ կը մոռցուի որ 1372ին Որոտնեցին եկաւ Եկեղեցաց զաւառ իր «սարկաւագ» աշակերտին՝ Գրիգոր Տաթեւացին հետ : Պահ մը Եկեղեցաց զաւառի վանքերուն մէջ մնացին եւ անկէ զացին 1373ին ուխտի Երուսաղէմ եւ նոյն տարին զարձեալ վերադարձան Եկեղեցաց զաւառ, ուր Որոտնեցին Գրիգոր Տաթեւացին որ զեռ «աւագ սարկաւագ եղեր, եւ անդ (Եկեղեցաց Աւագ վանքը) ... ձեռնադրելով քահանայ եւ առնելով զաւագան իշխանական վարդապետութեան ի քրում աւուր» (Կամախեցի, Էջ 399) : Սակայն ինչ որ աւելի կարեւոր է սա է որ Որոտնեցին համալսարան կը հաստատէ Եկեղեցաց զաւառի Աւագ վանքին մէջ եւ կը վարէ զայն մինչեւ 1386, երբ կը մեկնի Որոտան եւ Աւագ

վանքին տեսչութիւնը կ'անցնի Գրիգոր Տաթևացիի : Յայտնի չէ թէ երբ մեկնեցաւ Տաթևացի Եկեղեց զաւառէն : Տաթևացիի մեկնումէն վերջ Գէորդ Երզնկացի Եկեղեց զաւառի Կապոսի Ս. Յակոբայ վանքը կը փոխադրէ իր ուսուցչութիւնը 1389ին, և 1405ին առաջ առեն մը վերատին Աւագ վանք կը հաստատուի : Որունեցիէն սկսեալ մատենագիր Եկեղեցականներու Հոյլ մը կը պատրաստուի՝ Եկեղեց վանքին մէջ, որ ժե զարուն վերջը զեռ կը զործէր Յովհաննէս Համշենցու տեսչութեան տակ : Տաթևացի Երզնկացի այդ համարանէն է որ զուրս ելաւ, ինչպէս նաեւ Գէորդ Երզնկացի, Մարգիս և Յակոր Ղրիմնեցի եւ ուրիշներ : Խոսնք սակայն (Գէորդ, Մարգիս և Յակոր) դասկակից էին Տաթևացիի և ոչ թէ աշակերտ, երբ Որունեցին տեսուչ էր Եկեղեց Աւագ վանքին համալսարանին : Գէորդ Երզնկացի եւ Յակոր Ղրիմնեցի «Տաթևի համալսարանի ասներ» չեին, այլ Եկեղեց Աւագ վանքի, և Տաթև չեն դտնուած :

Էջ 14ով կը սկսի ամփոփումը Առաքել Բաղրչեցիի կենաքին : Դադինեան դժբախտարար նորութիւն մը չաւելցներ արդէն եղած կենագրական ծանօթութեանց վրայ : Կ'ընէ ճշգումներ եղած կարգ մը շփոթութեանց եւ սխալներու մասին : Ղաղինեան ուչիմ զրոգ է եւ իր ճշգումները տեղին :

Էջ 26ով կը սկսի «Մատենալիխտական ակնարկ եւ բանասիրական հարցեր» : Իրեն անծանօթ մնացեր է, յիշած բաղմաթիւ սխալ վերադրումներու շարքին, իմ սխալ վերագրումն Ս. Վառվառէի նուիրուած տաղին : 1945ին «Հայաստաննայց Եկեղեցի» ամսաթերթին մէջ (Էջ 251-253) Հրատարակեցի այդ տաղը եւ զայն սխալմամբ Առաքել Սիւնեցիի տուեր էի, մինչ կ'երեւի թէ Բաղրչեցիին է : Ղաղինեանի արժէքաւոր այս հատորին ամենէն աշխատուածը այս մասն է : Իրեն չնորհապարտ ենք :

Էջ 59ով կը սկսի տալ նախ արձակ բնադրերը և յետոյ չափածոյ Երկերու վերլուծումը : Խցամիտ և սերտուած աշխատութիւն, որմէ վերջ կը հրատարակէ մանրակրկիտ համեմատութեամբ բազմաթիւ զրչադիրներու ոչ-հոգեւորական նկատուած ուսանաւորներու շարք մը, որոնց կարգին նաև «Տաղ Յովմասափու» երկար վիտերդը :

Էջ 331ով կը տրուին ծանօթազրութիւններ, զործածուած ձեռազրաց ցանկ եւայլն, սակայն կարիք չէ տեսնուած յատուկ անուանց եւ տեղանուններու ցանկերու :

Ղաղինեանի այս ընտիր աշխատութիւնը մեծապէս զնահատերէ վերջ, յարմար կը սեպեմ դիտել տալ որ առանց Առաքել Բաղրչեցիի կրօնական դոնէ քանի մը լաւագոյն տաղերու ներմուծման, անոր նուիրուած ո՛չ մէկ Հատոր կրնայ կատարելապէս ներկայացնել այդ բանաստեղծը : Երբ Մոսկուայի մէջ ճոխ Հրատարակութիւններ լոյս կը տեսնեն ուսանկան կրօնական պատկերներու (իզոն) մասին, կամ Թիֆլիսի մէջ վրացերէն Սաղմոսի բնական բնագիրներ կը Հրատարակութիւնն լուրջ և արժէքաւոր ուսումնասիրութիւններու, պատճառ մը չեայ որ Բաղրչեցիի կրօնական տաղերն ու գանձերն ալ չհրատարակւին :

Գոհունակութեամբ կը փակենք Ղաղինեանի այս ամփոփ աշխատութիւնը, սակայն միայն իբր «առաջին հատոր», այսինքն Առաքել Բաղրչեցիի «աշխարհական» ստեղծագործութիւններուն, և կը յուսանք որ օր մը «Երկրորդ հատոր»ն ալ կը հրատարակուի՝ նուիրուած նոյն Հեղինակին «կրօնական» ստեղծագործութեանց :